

ԲԱՆԱՍԵՂԾԱԿԱՆ

Մ Ա Հ Ո Ւ Ա Ն

Քանի կուգամ մեզի մօս, արձանացեալ ո՛վ Քսուեր,
Լըռութենէդ լրութիւն կ'առնեն որբները կարծես.
Երբոր հեռուն էիր դեռ՝ ո՛րտան յանախ մեզի ես
Թեքեւորէն եմ խօսած ու կարդացած հրաւէր . . .

Մինչ կը տեսնեմ մեզ նիմա, անշարժ ու դէմքս կանգուն,
Երբեւ դուռ մը բարձրաբերձ՝ համբան յանկարծ աւարտող,
Ումէ կ'անցնինք ու կ'իննանք գուրի մը մէջ մըրողող,
Ումէ դարեւը անցան, որ կ'սպասէ դարեւուն . . .

Եւ երէ չեմ սարսափիր յամբը սակայն ապահով
Մերձեցումէն հասակիդ՝ որ կը մեծնայ ամէն օր,
Կը մըտածեմ բայց մեզի լրջութիւնով եւ ուժով . . .

Յաւերժութիւնդ որ առնէ պիտի իմ կեամբս անցաւո՞ր՝
Կուտայ կանչառ ռոպէիս անանցին ուղիղ փարքամ
Եւ ու սընունդդ է, ո՛վ Մահ, որ ես նիմա կ'որոնամ . . . :

1932

Վ.Ա.Հ.Ա. Թէքէւսն

Ա Ն Զ Ր Ե Ւ Է Ն Վ Ե Ր Զ

Նըսունջ մը մեղմ՝ որ կը լայննայ ծառէ ծառ . . .

Սնատին մէջ՝ համանուազն իրեւու . . .

Ս.սուածութիւնը սարրեւուն՝ անըսպառ.

Արաշութեան օրիութիւնն յորդ կը հեղու :

Համակ կոռոյր է միր կանաչն անսառին,
Ա՛սող մ'է կախուած ուուրեն ամէն տեսէի,
Հեռուն, տուներ ջանեւու պէս կը վառին,
Ու լուռ կ'երգէ հողն իր կարօսն արեւի :

Խայտանին ինչպէս, ծաղիկներու ուունչերէն,

Աղօրքի պէս կը փարքըլի հովեւուն . . .

Միջոցին մէջ անյայս ուժե՛ր կը թեւն

Ու բոյսերուն կու տան սարսուռ մը բեղուն :

Հեռուներէն՝ հունչը յոգնա՛ծ զանգերուն . . .

Չորեւուն մէջ կէս-երանցներ կը յածին ,

Ու կը ժրպէի պահն յուզումով մ'ակաղձուն . . .

— Ո՞վ է ներբողն այս լուսատու մերուածին . . . :

Մուրը կ'իջնէ ունանառին կողեւէն .

Հանդիսաւոր անդորրութիւն մը չորս դին .

Լըռութեան հաւս բարախումին ընդմէջէն

Ես կը լրսեմ հեւին յրդութեան խորհուրդին . . . :

Պուտմանա, Մայիս 1933

Վ.Ա.Հ.-Վ.Ա.Հ.Ս.Ն